



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



19643



1259

2010

12001

8713

-

2.

3701  
Դ-65

ԱՕԼԵՐԻ ԽՈՐՀԵՎՈՐՈՎԻՆԵՐԻ.

ԴԱՍՏԱՐԱԿԱԽԵԱՆ ՎՐԱՅ




ԶՄՏՏՈՒՆՏԱ

Ի ՏՊԱՐԱՆԻ ԵՎԲԱՐՑ ՏԵՏԵՆԱՆ

37  
Մ-22

1859



Ա Տ

37

522

6

## Ն ՈՒ Ե Ւ

Եւ Ուրեմն Եղբայր իմ Պարոն Անդրեական Անմուշեան :

Իմ պարապոյ ժամերաւս մէջ՝ Ռուբենի գաստիարակութեան վրայ  
ըրած կարեւոր և օգտակար խորհրդածութիւններուն մէկ մասը  
թարգմանած ըլլալով՝ զանոնք ասլագրութեամբ սիրելի ազգիս ծանօ-  
թացընելու փափաքեցայ . և աս մասին ինձ տուած քաջալերնիդ զիս  
աշարտաւորեց սոյն փոքրիկ աշխատութիւնս ձեր անկեղծ հարազա-  
առութեանը նուիրել

և մնալ

ձեր հարազատ եղբայրը

Օ Ժ-ՆԴ 20 Յ-Ն Վար 1859

Դ Ա-Կաս Անմուշեան .  
Տեսուչ և դասաւառ

Ի Մ-Ն Վարագեան վարժարանին

Զմիւռնից :



ՈՈՒԵՆԻ ԽՈԲՀՐԴԻ ԾԱՌԱՋՈՒՅՈՒՆՆԵՐ  
ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Դաստարական և վարչական ներքին հառավարութեան վրայ :

ՅԱՌԱՋԱԲԱՆ :

Ես յառաջաբանու երկու յօդուած պիտի պարունակէ , առաջինին մէջ պիտի բացատրեմ թէ որչափ կարեսը է տղոց դաստիարակութիւնը . Երկրորդին մէջ պիտի քննեմ՝ թէ արդեօք հասարակաց դաստիարակութիւնը տնական և մասնաւոր դաստիարակութենէն աւելի պէտք է նախադասելի ըլլալ :

ՅՕԴՈՒԱԾ ԱՌԱՋՏԱՆ :

ՏԵՇ ընդիր դաստիարակութեան կարևորութիւնը :

Ամէն ատեն տղոց դաստիարակութիւնը ամենաերեսելի փիլիսոփաներէն և օրէնսդիրներէն իբր հանգստութեան և երջանկութեն ստոյգ ազբիւր մը ճանցուած է . չէ թէ միայն ընտանեաց համար , հապա նաև իշխանութեանց և կայսրուեցանգամ : Եւ ստուգիւ ի՞նչ է հասարակապետութիւն մը կամ թագաւորութիւն մը , եթէ ոչ ընդարձակ մարմին մը , որուն զօրութիւնը և առողջութիւնը մասնաւոր գերդ աստաններէ կա-

խում ունին , և որոնք այն մարմնոյն իբրեւ թէ անդամներն են , և որոնց միայն մէկուն իր պաշտօնը չկատարելը ամբողջ մարմնոյն կը դպչի :

Արդ միթէ՛ ընտիր դաստիարակութեամբ չէ մի որ ամէն քաղաքացիներն , մանաւանդ մեծաւ մեծներն և իշխաններն կարող կ'ըլլան իրենց յանձնուած զսնագան պաշտօններն արժանաւորապէս կատարելու : Ամէն մարդ չի՞ դիտեր որ մանկութիւնը տէրութեան մը նորատունկ բուսոց պարտէ զն է , որով անիկա կը նորոգի և կը յարատե է , և թէ ասկէ յառաջ կու դան դերագատանաց բոլոր հայրերը , դատաւորները , պաշտօնատարները , վելջապէս բոլոր աստիճանաւոր և իշխանութեան մէջ եղող անձինք , և միթէ օր մը այս պաշտօններուն հասնելու սահմանուած անձինք տէրութեան մը բոլոր ժողովրեան վրայ աղեցութիւննին բանեցընելու ատեննին իրենց բարի կամ թերի դաստիարակութիւնը չէն մի հաղորդեր անոնց :

Ստոյգ է որ օրէնքներն տէրութեանց հիմը ըլլացով , թէ բարեկարգութիւնը , թէ հանդարտութիւնը և թէ խաղաղութիւնը հաստատ կը պահեն , բայց օրէնքներն իրենց զօրութիւնը և աղդեցաթիւնը ուսակից կը քաղեն , արդեօք ընտիր դաստիարակութենէ չէ մի , որ միտքերը անոնց կը վարժեցընէ և կը հպատակեցընէ : Արդ , առանց ընտիր դաստիարակութեան օրէնքներըն տկարնեցուկ մըն են մարդկային կրից դէմ :

Պլուտարքոս աս նիւթիս վրայ հանձարեղ գիտողութիւն մը կընէ , որ ուշադրութեան ար-

ժանիէ , | կեքուրկոսի վրայ խօսելով կըսէ , Առ  
իմաստուն օրէնսդիրը յարմար չի դատեց իր  
օրէնքներն գրի անցընելով թողուլ , համոզուած  
ըլլալով որ ժողովուրդներն առաքիւի ընող և  
քաղաքներն ծաղկեցընօղ ամէնէն զօրաւոր և ազ-  
դու բանը , քաղաքացւոց սովորութեանցը և  
բարուցը մէջ տպաւորուածը և սովորութեամբ  
անոնց սրտին մէջ բնութիւն դարձածն է , որով  
հետեւ այն սկզբունքներն՝ որ դաստիարակութիւ-  
նը անոնց մտքին մէջ տպաւորած է անխախտ  
կը մնան , ըստ որում նոյն իսկ իրենց ներքին  
համոզմանը և կամոցը վրայ հաստատուած են ,  
որ (բնութիւնը ) ինչպէս յայտնի է բռնութեան  
կապէն աւելի զօրաւոր և մշտատե կապ մըն է ,  
այնպէս որ դաստիարակութիւնը տղոց կանոնն  
կըլայ , և օրենսդրի մը տեղ կը բռնէ :

Ահա աս է կարծեմ այն ամէնաճիշտ գաղափարը  
որ կրնայ մէկը տալ օրինաց և դաստիարակու-  
թեան մէջ տեղի տարբերութիւնը ցուցը-  
նելու համար :

| ոկ օրէնքը խիստ տիկնոջ մը կը նմանի որ  
մարդուս ամէնէն աւելի սիրելի եղած բանը  
անոր ազատութիւնը կը նեղէ . զայն կը տիրա-  
ցընէ , ամէն բանի մէջ անոր կ'ընդդիմանայ , իր  
սպառնալեացը և փափաքանացը միտ չի դներ ,  
բնաւ մեղմանալ չի գիտեր , սպառնական ձայ-  
նով մը կը խօսի , և պատիմներ միայն ցուցընել  
գիտէ : Ուստի զարմանալի չէ բնաւ , որ մարդս  
առիթը գտնելուն պէս աս լուծը վրայէն թօ-  
թափել ուղէ և ալ այսպիսի ձանձրանալի դա-

սերը մտիկ քնելով իր բնական հաճոյիցը թուզու ինքը փնտինքը , զորոնք օրէնքը նուածել միայն կրցեր էր , բայց զանոնք փոխել կամ եղծանել ոչ երբէք :

Իսկ դաստիարակութիւնը այնպէս չէ . քաղցր և հրապուրիչ տիրուհի մըն է որ բըռնութեան և հակառակութեան թշնամի է , միայն համոզման միջոցներով շարժիլ կը սիրէ , և միշտ իրաւամբ և արդարութեամբ խօսելով կը նայի որ իր կրթութիւնները վայելել տայ , և կ'աշխատի առաքինութիւնը սիրելի ընելու , և կը գիւրացընէ անոր առաջնորդող ձամբան : Իր դասերը որ գրեթէ մանկուոյն ծննդեանը հետ կ'սկսին անոր հետ կ'աճին և կը զօրանան , ժամանակին իրենց խորունկ արմատնին կ'արձաւ կեն , յիշողութենէն և մտքէն սրտին մէջ կ'անց ցնին , քիչ քիչ սովորութեամբ և կրթութեամբ իրենց բարուց մէջ կը տպաւորուին և գրեթէ երկրորդ անխօսա բնութիւն մը կ'ըլսն , ու մինչեւ իրեն կենացը վերջին կէտը իրեն քով իբրև թէներկայ օրէնսողիր մը կ'ըլսն , որ պէտք եղած տեղը իր պարտաւորութիւնները իրեն կը յիշեցընեն և զայն ՚ի գործ դնել կուտան :

Ուստի զարմանք չէ որ հին ազգերը դաստիարակութեան մասին այնքան հօգ տարած և միշտ զանի իբրև տէրութիւն մը հաստատ պահող ապահով միջոց մը ճաշցած ըլլան . վասնզի իրենց զլխաւոր օրէնքը այն էր թէ տղաքները աւելի հասարակապետութեան կը վերաբերին քան թէ իրենց ծնողացը և հետևաբար պէտք չէ թողուլ

անոնց որ իրենց խելքին փչածին համաձայն իրենց տղայքը կրթեն, այլ հասարակապետութիւնը պէտք է այս հոգը վրան առնէ և առ պատճառաւ, տղայք հասարակաց կրթարաններու մէջ և միօրինակ կարդի կանոնի ներքեւ կը պարտաւորին դաստիարակութիւն. և ոչ թէ մասնաւորապէս իրենց ծնողացը տուներուն մէջ. ուրովհետեւ հասարակաց դաստիարակութեամբ միայն տղաքները իրենց մատազ հասակին մէջ հայրենասիրութեան, և երկրին օրենքները պատուելու սկզբունքներուն մէջ ներհուն ընելու և բնակած երկիրնուն ոյլ և այլ հանգամանքները ինչպէս որ պէտք է ճանչցընելը հնար կըլլայ. վասնզի ամեն տեսակ կառավարութիւն իր զատ կարդը ու կանոնն ունի. ինչպէս հասարակապետական երկրի մը կառավարութեան ընթացքը ու հոգին, միապետական երկրի մը կառավարութեան ընթացքէն և հոգիէն տարբեր ըլլալով դաստիարակութեամբ աս տեսակ կառավարութեանց ընթացքը և հոգին կ'ըմբռնեն:

Այսէն հիմա դաստիարակութեան վրայ իմշառաջ բերած սկզբունքներո իբր հաստատութիւն՝ վկայութեան կը բերեմ, զի իքուրիսու, զՊղատոն, և զԱրիստոսել և բոլոր այն փիլիսոփայները որոնք մեզի կառավարութեան կանոններ թողուցած են. քանզի ամէն այն մեծ մարդիկները կը հրատարակեն թէ, դատաւորի մը. իշխանի մը և օրենսդրի մը գլխաւոր և կարևոր պարտաւորութիւնը ընտիր դաստիարակութեան հոգ տանել և անոր վրայ հսկելնէ. Կախիրենց

բուն զաւակացը որոնք շատ անդամ իրենց կը յաջորդեն, և յետոյ ընդհանրապէս բոլոր քաղաքացւոց որոնք հասարակապետութեան մարմինը կը կազմեն և կը հաստատեն որ տէրութեանց մէջ մտած բոլոր անկարգութիւնները դաստիարակութեան անհոգութենէն յառաջեկած են :

Պղատոն՝ հին պատմութեան մէջի ամէնէն կատարեալ իշխանին այսինքն հռչակաւոր կիւրոսին վրայ խօսելու ատենը հետեւեալ մեծ օրինակը յառաջկը բերէ : Այս իշխանս որ բաց ՚ի դաստիարակութեան հոգէն բոլոր մեծ մարդկանց հանգամանքներն ունէր (որովհետեւ իր աշխարհակալութեանցը զբաղած էր), իւր զաւակացը դաստիարակութիւնը իր կանանցը ձեռքը թողուցած էր : Հետեւաբար աս երիտասարդ իշխանները իրենց հօրը այսինքն կիւրոսին պէս, Պարսից սաստիկ հրահանգաց համեմատ դաստիարակուած չէին, այլ Ո՛եգաց սովորութեանցը վարժուած էին : որ էր շռայլութիւն, հեշտութիւն և զուարձութիւն : Բնաւ մէկը չէր համարձակէր անոնց դէմ դնելու . իրենց ականքը դովիեստ և շողոքորթութիւն միայն լսել սովորած էին : և ասոնց կամացը ամէն բան պէտք էր խոնարհել : Իրենց մեծութիւն կը սեպէին անսահման անջրպէտ մը դնելը իրենց և մարդկանց մէջ տեղը . որպէս թէ իրենք մարդիկներէ տարբեր էակներ եղած ըլլային : Այս տեսակ դաստիարակութեան մը մէջ սպառնալիք և յանդիմանութիւնք ամէննեին ՚ի դործ դրուած ըլլալուն :

ռապասուած հետեւանքը տեղի ունեցաւ . կըսէ  
Պղատօն , որովհետեւ կիւրօսի մահուանէ անմիւ-  
ջապէս ետքը , երկու իշխաններնմէկզմէկու դէմ-  
զէնք առին , չուզելով որ ոչ գլխաւոր մը և ոչ  
հաւասար մը ունենան . և կամպիս իւր եղօրը  
մահուամբը բացարձակ տէր ըլլալով երկրին յի-  
մարի մը պէս անմտութեամբ և կատաղութեամբ  
ինքըզինքը ամէն տեսակ մոլութեանց տուաւ ,  
և քիչ մնաց որ Պարսից տէրութիւնը պիտի  
կորսուէր :

Կիւրօս ընդարձակ գաւառներ անբաւ եկա-  
մուտներ և անթիւ դօքքեր թողուցած էր , բայց  
առ ամէնը իւր տղուն կորստեանը աւելի ծառա-  
յեցին վասնզի ամէնապատուական հարստութիւն  
մը թողու հոգ չէր տարած որ էր ընտիր դաս-  
տիարակութիւն :

Բայց Վակէդոնիոյ Փիլիպոս թագաւորը բո-  
լորովին տարբեր ընթացք մը բռնեց , երբոր  
հայր եղաւ ( որ իր աշխարհակալութեանց և յաղ-  
թութեանցը ժամանակին էր ) . հետեւեալ նա-  
մակը գրեց Արիստոտելին :

“ Ալ ծանուցանեմ քեզ որ ինծի զաւակ մը  
“ ծնաւ , և չէ թէ ծննդեանը համար շնորհակալ  
“ կըլլամ չաստուածներէն , այլ աւելի երկրիս  
“ վրայ Արիստոտել մը գտնուած ատենը ծնեա-  
“ լուն . վասն զի կը յուսամ որ ձեր խնամակա-  
“ լութեամբը դաստիարակուելով օր մը փառաց  
“ և իմ անոր թող տալու թագաւորութեանս  
“ արժանի կըլլայ ” : Ահաւասիկ ընտիր դաստիա-  
րակութեան յարգը ճանչող երեւլի իշխանի

մը մտածմունքն ու խօսքը : Աղեքսանդր իր պր-  
դին՝ միւնոյն գաղափարները ունեցաւ : Պատմա-  
դիր մը Աղեքսանդրի վրայօք դիտօղութիւն ընե-  
լով կըսէ : “ Աղեքսանդր իր հօրը չափ Երիստո-  
“ տելնալ սիրեց , վասն զի , կըսէր , մէկուն՝ իր  
“ կեանքը պարտաւոր էր , իսկ միւսոյն՝ իր աղէ կ  
“ կենցազավարութիւնը ” .

Ուստի եթէ իշխանի մը մեծ յանցանք է , իր-  
զաւակացը դաստիարակութեան հոգ չի տանելը ,  
նոյնչափ նաև յանցանք է , ընդհանուր քաղա-  
քացւոց վրայ հոգ չի տանիլնալ : Պլուտարքոս  
Լիբուրկոսի և “ Յումայի վրայօք ըրած բաղդա-  
տութեանը մէջ վարպետ դիտօղութիւն մը կը-  
նէ . աս տեսակ անհոգութեամք էր որ Յումայի  
բոլոր գովելի դիտաւորութիւնները և բոլոր  
մեծ շինութիւնները անօգուտ եղան : Այ կտորս  
շատ նշանակութեան արժանի է : Յումայի դի-  
տաւորութիւնը , կըսէ , Հռոմոյի հանդարտու-  
թիւնը հաստատ պահել էր , բայց երբ որ ինքը  
մեռաւ , ամէն բան իրեն հետ մարեցաւ . Կրիա-  
դ (Յանոսի) (1) տաճարը , որուն գուները  
միշտ գոյց պահած էր , ( որպէսթէ անոր մէջ  
պատերազմի սատանան շղթայակապ ըլլար ) , յան-  
կարծ բացուեցան , և բոլոր խտալիոյ մէջ ար-  
իւն և կոտորած մտաւ : Այսպէս իր ամենագե-

(1) Յանոս նախկին թագաւոր Խտալիոյ՝ իւր թագաւորութիւնը  
հաստատեց ՚ի Լատիօն : Նոռոմուլոս տաճար կանգնեց անոր , որուն  
գուները պատերազմի ժամանակ բաց և խաղաղութեան ժամանակ  
գոյց էին : Յանոս երկրիմի կը նկարագրուի ձեռքը բանալի մը բռնած  
վասն որոյ տարւոյն տռալին ամիսը Յանոսի անուամբ Յունիլար ան-  
ուանեցաւ : Ճանոմութիւն թարգմանչին :

զեցիկ և նուիրական շնչը գրեթէ բնաւչի դիմացաւ, որովհետեւ պահպանութեան միակ կապը կը պակսէր, որ տղոց դաստիարակութիւնն էր :

Ասոր բոլորովին հակառակ ըլլալուն համարեք միայն որ | իքուրկոսի օրէքներն այնչափ երկայն տեղութիւն ունեցան . ինչպէս որ դարձեալ Պլուտարքոս կըսէ, “ | իքուրկոսի Ապարատացւոցմէ պահանջած կրօնական երդումը, իր մահուանէ ետեւ տկար օգնութիւն մը կ'ըլլար, թէ որ իր օրէնքները դաստիարակութեան միջոցաւ անոնց սովորութեանցը մէջ տպաւորած և իր տեսչութեան սիրոյն կաթը անոնց ծըծել տուած ըլլար, որ անոնց ընտանի և բնական ըրած էր : Այսպէս իր դլխաւոր հրամանները հինգ հարիւր տարի պահուեցան, իբրև պատուական և ազդու գցն մը որ մինչև հոգւոյն խորունկը թափանցած էր :

Հին ատենը բոլոր այս երեելի մարդիկ համազուած էին, ինչպէս որ Պլուտարքոս ալ մտսնաւ օրապէս | իքուրկոսի համար կըսէ, թէ օրենըսդրի մը և իշխանի մը ամենակարեոր պարտաւորութիւնը տղոց դաստիարակութեան համար ընտիր կանոններ հաստատել և զանոնք ճշտիւ ի գործ դնել տալիէ : Ատուգիւ զարմանալի է այն մասին ըրած ուշադրութիւննին և նախագուշակութիւննին : Տղոց ծնած օրէն՝ կը հրամայէին որ խոհեմ զգուշութիւններ ձեւը առնուին անոնց խնամակալուացը նկատմամբ, և Քուինտիլիանոսի աս նիւթիս վրայ գրածները

Պղատոնէն և Արիստոտելէն քաղած ըլլուլը յայտնի կերեայ, մանաւանդ դայեակներու վերաբերեալները : Այս ելի փիլիսոփայներուն պէս կուզգէր ինքնալ որ անսնց ընտրութեան ժամանակը, չէ թէ միայն նայութի թէ լեզունին գեշ սովորած չըլլոյ, հապա նաև բարուցը և մտացը վրայ ըդգու շութիւններ ըլլութին . և ասոր վրայ յառաջբերած փաստերն շատ մտադրութեան արժանի են . ինչու որ տղոյ մը իր մատաղ հասակին մէջ ինչոր կը սորմի, կըսէ, մտաց մէջ դիւրաւ կը տպաւորութի, և այնպիսի խորունկ հետքեր կը թողու որ շատ ժուարաւ կը ջնջուին : Տղոյ մը նոր ամանի մը պէս է որ երկայն ատեն իր մէջ դրուած առջի ըմպելքին հոտը կը պահէ, նոյն պէս բուրդի պէս է որ անգամ մը ներկուելէն ետե նորէն իրեն առջի ճերմկութիւնը չի կրնար ատանալ . Եւ գեշն ալ այն է որ չար սովորութիւնները միշտ ընտիրներէն աւելի կը տեեն :

Այս պատճառաւ է որ յիշեալ փիլիսոփանները ամենակարեսոր պարտք կը դնեն դաստիարակաց վրայ, որպէս զի որչափ կարելի է տղոց քովէն գերիները և ծառացները հեռացընեն, որոնց խօսքերը և օրինակը կրնայ մանկութեան վնաս հասցընել :

Ասոր վրոյ ուրիշ ծանօթութիւն մընալ կ' առելքընեն որ շատ մը հայրերու և ուսուցիչներու ընթացքը պիտի դատապարտէ, կը պահանջեն որ միշտ տղոյք չափահաս ըլլան, ամէն տեսակ կատակերգական կամ ողբերգական գըրուածներ, վնասակար պատկերներ, կամ քան-

դակագործութիւններ չուեանեն . մինչև նաև  
 պարտք կը դնեն դատաւորաց որ այս տեսակ ար-  
 հեստաւորները քաղաքներէն հեռացընեն , եթէ  
 իբենց կանոնացը հնազանդիլ չուզեն . որովհետեւ  
 համոզուած էին թէ այսպիսի մարդուս կիր-  
 քը զբուցընող և ցանկութիւնը սնուցանող ա-  
 ռարկայներէն վնասակար և ապականիչ օդի մը  
 պէս բան մը կելէ , որ կրնայ քիչ քիչ անդրակի  
 կերպով զուսուցիչներն անգամ վիասել , որոնք  
 առանց վախի և առանց զգու շութեան ամէն  
 վայրկեան զայն կը ծծեն . Ուստի ասոր հակա-  
 ռակ աս իմաստուն փիլիսոփայները կուզեն որ  
 քաղքի մը մէջ ամէն բան՝ առաքինութիւն սոր-  
 վեցընէ և ազգէ . ինչպէս են արձանագրութիւնք ,  
 պատկերներ , արձաններ , խաղեր , խօսակցու-  
 թիւններ , վերջապէս բոլոր այն բաներէն որոնք  
 մոքի կը ներկայանան և աչաց ու ականջի կը զար-  
 նեն առողջորար շունչ մը կը ձեւանայ որ անըզ-  
 գալի կերպով տղոց հոգիին մէջ կը մտնէ , և  
 միւս կողմէն դաստիարակաց տուած կրթութիւն-  
 ներովը օգնուելով և արմատանալով՝ իրենց մա-  
 տաղ հասակէն , առաքինութեան սէրը ու պար-  
 կեշտ իրաց ճաշակը իրենց սրտին մէջ կը հաս-  
 տատէ : Ինագրին մէջ այս խօսքերը այնպիսի փա-  
 փուկ և բարակ զննութեամբ գրուած են զորոնք  
 ուրիշ լեզուաւ նմանեցընելը կարելի չէ . թէ և  
 այս կտորը երկայն է , բայց պարտաւորեցայ ա-  
 նոր մէկ կտորը յառաջ բերել որպէսզի կարե-  
 նամ Պղատոնին ոճոյն վրայ գաղափար մը տալ :

Իմ առջի նիւթիս գալով կը լընցընել առ

տեղուածին յօդուածը , աղաչելով զրնթե՛ցողս որ զմտաւ ածեն թէ կռապաշտութիւնն անգամ , տղոց գաստիարակութեան վրայ հսկութիւն ընելը , հարց , դատաւորաց և իշխանաց համար ամենակարեսոր պարտք մը սեպած է , վասնզի խիստ կարեսոր է տղոց ապագայ կենացը համար , աղեկ սկզբունքներու մէջ զանոնք վարժեցընելը : Եւ ստուգիւ քանիսը միտքը գեռնուրբ և կակուղէ , կրնայ մարդ մը ու զածին պէս զայն կրթել . իսկ ընդ հակառակն քանի որ տարիքնին առնեն , երկար սովորութիւնը՝ այն պակասութիւնները անուղղելի կընէ :

### Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ Ե Ր Կ Ր Ո Ր Դ

---

Ո՞ւ հասարակաց դասակարակութիւնը՝ պնական և մասնաւոր դասակարակութիւնն առելլն նախարար պէտք է ըլլըլլիւթէ :

---

Ո սրժարանաց և մասնաւոր դաստիարակութեանց մէջ պատահած վտանգներուն տեղեակըլլալուս , տղոց գաստիարակութեան պաշտօնը վարելէս 'ի վեր բնաւ չի համարձակեցայ առ նիւթիս վրայ խորհուրդ մը տալու յանձնառու ըլլըլլ , այլ միայն նախախնամութենէ ինձ յանձնուած տղոց կրթութեանը ձեռքէս եկած հոգատարութիւնները կատարելով գոհ կըլլայի : Աւստի կը պարտաւորիմ միենոյն չեզոքութիւնս

պահելով այսպիսի դժուարին խնդիր մը ձնողաց  
խոհեմ որոշմանը թողուլ:

Վուխնտիլիանոս երկարօրեն և ճարտարախօ-  
սութեամբ կը ճառէ այս խնդրոյս վրայ . որ իր  
հեղինակութեանը ամենագեղեցիկ կտորն է . ուս-  
կից միոյն յօդուած մը հաստեցա յառաջ կը  
բերեմ :

Նախ հասարակաց գպրոցներու դէմ եղած  
երկու դժուարին խնդրոց կը պատասխանէ : Ե-  
ռաջինը վարուց մաքրութեան կը վերաբերի ,  
զոր մեծամեծ վառնգներու ենթակայ եղած ըլ-  
լալ կը կարծեն : Եթէ այսպէս ըլլար կըսէ Վու-  
խնտիլիանոս , պէտք չէր բնաւ աղէկ կենցաղա-  
վարութեան խօսակցութենէ խիստ շատ աւելի  
նախամեծաթ ըլլալուն վրայ վայրկեան մը անդամ  
տարակուսիլ : Բայց պէտք է գիտնալ կը յա-  
ւելցընէ , որ վտանգը երկու կողմէն հաւասար  
ըլլալով ամէն բան տղոց բնաւորութենէն և ա-  
նոնց տրուելիք դաստիարակութենէն կախեալէ ,  
և հասարակօրէն ծնօղոց անկարգ վարմունքը  
շատ անդամ տղայոց գէշ օրինակ կ'ըլլայ :

Տղայք՝ կըսէ Վուխնտիլիանոս , ամէն օր այն-  
պիսի բաներ կը տեսնեն և կը լսեն զորոնք ի-  
րենց բոլոր կենաց մէջ պէտք չէին գիտնալ , և  
աս ամէնը առաջ իրենց սովորութիւն ըլլալով՝  
հետեաբար վերջէն բնութիւն մը կը դառնայ  
որով ողորմելի տղայք տակաւին մոլութեան ինչ  
ըլլալը չի գիտցած մոլի կըլլան : Եւ այսպէս  
միշտ պաճուճանաց և հեշտութեանց ճաշակը  
տռնելով՝ մեր հասարակաց գպրոցներուն ան-

կարգութիւն կը պատճառեն, չէ թէ կ' առնուն :

Երկրորդ խնդիրը ուսման զարգացմանը կը վերաբերի, որ տան մը մէջ աւելիպէաք է աճիլ, վասնզի դաստիուն հոնտեղս միայն մէկ աշակերտի կրթութեանը հոգ կը տանի : Բայց Քուինստիլիանոս շատ մը պատճառներու համար աս մասին այնչափ համամիտ չէ . այսու ամենայնիւ կ' աւելցընէ թէ մասնաւոր դաստիարակութեան թերութիւնները, հասարակաց կրթարաններու մէջ կրնան շուտով անհետանալ :

4<sup>ր</sup> Հասարակաց դաստիարակութեամբ է որ պատանի մը կը քաջալերի, կը զօրանայ և կը սովորի ճշմարտութեան հետեւելու, մանաւանդ թէ մասնաւոր դաստիարակութեան տուած վնասակար գրգիռներէն ազտ կըլլայ. վասն զի առանձին և մասնաւոր դաստիարակութիւնը հասարակօրէն տղայքը կը թուլացընէ, կը վհատեցընէ, կամ լաւ ես է ըսել կը ժանդոտեցընէ, որոնցմով տղան յիմար հպարտութեամբ մը կը գոռոզանայ և ինքըզինքը ուրիշներէն վեր կը դասէ :

5<sup>ր</sup> և 3<sup>ր</sup> Վարժարաններու մէջ եղած ծանօթութիւնները և կապակցութիւնները շատ անդամ մինչեւ ցկեանս կը տեսեն . և տղայք տեսակ մը աշխարհային սովորութիւն մը կստանան զորն որ ընկերութեամբ միայն կրնայ ստացուիլ: Քուինստիլիոս աս երկու օգուտներն քիչ սեպեւլով կը շարունակէ :

4<sup>ր</sup> Դպրոցներուն ամենամեծ օգուտը՝ նախանձաւորութիւնն է, տղայ մը իր դաստիարակէն

իր կամ ուրիշներու համար ըրած խօսքերէն միշտ օգուտ կը քաղէ . Որովհետեւ պատանին ամէն օր իր դաստիարակին աշակերտի մը ժրաջանութեան կամ ծուլութեան վրայ ըրած գովութիւնը և պարուղ լսելով և տեսնելով՝ ի հարկէ բարի ազդեցութիւն մը կը ներգործէ իր սրտին . Պատույ համնելու փափաքը իր աշխատութեանը գրգիռը կըլլայ . իր հաւասարներուն առջև չուզէր և կամչնայ խոնարհիլ . իսկ ամենէն յառաջադէմներն անդամ գերազանցելու եռանդ մը իր սրտին մէջ կը վառի . Ընտիր աշոկերտ մը իր դաստիան մէջ տռաջինը ըլլալու և առաջին մըցանակը վաստըկելու համար արդեօք որչափ ջանք և փոյթ չ'ունենար . Ահա աս միջոցներն են որ առոյգ մտաց ընտիր նախանձաւորութիւն մը կուտան . նախանձաւորութիւնը և բարի հպարտութիւնը տղայ քը . մեծ առաքինութեանց և ամենադժուար ձեռնարկութեանց առաջնորդելու ամենաընտիր միջոցներն են :

5ր Դպրոցներու մէջ ուրիշ մասնաւոր օգուտներ ալ կան . տղայ մը իր ընկերներուն վրայ այնպիսի բարի օրինակներ կը տեսնէ որոնց հետեիլը իր կարողութենէն և կամքէն կախեալէ , և կը յուսայ իսկ օր մը զանոնք գերազանցելու . Ասոր հակառակ եթէ առանձին ըլլար , գուցէ իր դաստիարակին հետ մըցելու պիտի յանցըդնէր :

6ր Վերջապէս այս օգուտն ալ կայ սր դաստիւ մը բաղմաթիւ ունկնդրաց առջև աւելի աշխուժութեամբ և եռանդով կը խօսի , քանի թէ

առանձին աշակերտի մը առջեւ, որուն հետ ունեցած խօսակցութիւնը պաղ և ընտանի է միշտ։ Արդ որչափ անհաւատալի կուգայ մարդուս որ այսպիսի եռանդով և աշխուժութեամբ վառեալ դաստիառ մը, որ, հեղինակի մը ընտիր մասերը բացատրելով կը բորբոքի, կարող կըլլոյ ոչ միայն տղոց ուշադրութիւնը գրաւելու, հասպանակ միննոյն զգացմաւնքն և միենոյն ճաշակը ազդելու յատուկ միջոց մը կըլլոյ։

Քութինտիլիանոս ասոեցս կը փութայ ծանուցանելու թէ իր պաշտպանած կարծիքը գրեթէ ընդհանուր սովորութեան մը երեելի հեղինակաց և հոչսկաւոր օրէնսդրաց վկայութեանցը վրայ հաստատած է։

Կրնամ աւելցընել նաև որ այս սովորութիւնը Քութինտիլիանոսէն ՚ի վեր կանոնաւոր ճանշցուած է, նոյն իսկ քրիստոնէութեան մէջ։ Վասնզի եկեղեցական պատմուիը անթիւ օրինակներ կուտայ մեզի, և սուրբ Խարսեզի և Գրիգոր Նազիազանցին օրինակները արդէն ամէն մարդկը ճանաչէ։ և աս երկու երեելի բարեկամաց գերդաստաններն այն ատենուան եկեղեցականաց մէջ ամենէն բարեպաշտներն էին։ Ուստի աս երկու գերդաստաններն իրենց զաւակները հասարակաց կրթարաններու յանձնեցին, և Աստուած ասոնց բարեպաշտ դիտաւորութիւննին օրհնեց մեծամեծ անյուսալի յաջողութիւններ պարդեւելով։ Արդ՝ այսպիսի ընթացքի մը, կըռնան անխոհեմութիւն և յանդգնութիւն ըսելու համարձակիլ։

Ոիւն կողմէն , միթէ կրնան համարձակիւ ծնողաց գովելի վախկառաւթիւնը պախարակել , որոնք տեսնելով վարժարանաց մէջ պատահած մեծամեծ վտանգները , ալ աւելի կ'աշխատին իրենց զաւակաց պատուական անմեղութեան գանձը պահպանելու քանթէ զանոնք գիտութեանց մէջ յառաջացընելու : Ասոր համար կը պարտաւորին զանոնք տան մէջ իրենց աչքին տակ կրթելու , ուր որ միայն ընտիր խօսքեր կը լսեն և աղէկ օրինակներ կը տեսնեն . և որչափ կարելիէ ծնողք կը ջանան որ մաքուր բնաւորութիւննին խանդարող որ և իցէ առարկայ անոնցմէ հեռացընեն : Անտարակոյս այսպիսի տուներ ալ կան , բայց արդեօք թիւը որքան է :

Աս երկու կերպ դաստիարակութեան մէջ , այսինքն գիշերով ցերեկով և մասնաւոր դաստիարակուն մէջ տեղերբորդ կերպ մընալ կայ որ միջինը կը համարուի , որ է տղայոց դասարանաց նախանձաւորութենէն օգուտ քաղել տալու մտօք՝ զանոնք ցերեկը վարժարան խրկելով գիշերները ծնողաց տունը պահել : Ասով գուցէ վոանդներուն մէկ մասէն տղայք ազատ մնան , բայց վարժարանին խել մը օգուտներէն ալ կը զրկուին , որ կարգ կանոն և վարժութիւնն են , և որոնք զանդակի մը հարուածով օրական բուլոր կրթութիւնները միակերպ աշակերտաց կ'իւմացընեն , և հեռի կըլլսն միանդամայն տնական գոււանքներէն որոնք տղայքը խանդարելու միայն կը ծառայեն : Ասոր վայ վաղեմի դատաւորներէն մէկը այսպէս կը խօսի :

“Իմ հայրս վարժարանաց օգտակարութեանքը մասին երկու դիտմունք ունէր, առաջինը աշխոյժ և անմեղ երիտասարդութիւնը պահպանելու օգուտը, և երկրորդը դպրոցական վարժութեամբ տնական փաղաքշանքները մառնալու օգուտը, և ստուգիւ վարժարանի մէջ մէկ ու կէս տարրուան անցուցած կեանքս ինձ մեծ օգուտներ պատճառեց, վասնզի պարզ և կանոնաւոր կենցաղավարութիւն սովորեցայ:

Վարժարանաց մէկ օգուտն ալ որ ամենակարևորը կը համարուի, կատարեալ կրօնագիտութիւն սորվիլն է, նաև վաւերական աղբիւրներէ ծանօթութիւններ քաղէլով անոնց ճշմարիտ հոգին և մեծութիւնը ճանչնալ, և աշխարհային կենաց մէջ շատ անգամ կրօնքի և բարեպաշտութեան դէմ ելած վտանգներուն դէմ դնելու համար հաստատուն սկզբանց վրոյ հիմնուիլ. սյսպիսի մեծ օգուտներ տան դաստիարակութեամբ ստանալը թէ և անկարելի չէ, բայց անտարտկյա խիստ դժուար է:

Երդ՝ բոլոր աս սկզբունքներէն և դործերէն ի՞նչ պէտք է հետեցընել: Զկայ վարժարան մը որ յառաջադէմ աշակերտներ չունենայ, աբգարե այսպիսի վարժարանաց մէջ դաստիարակութիւն առած երիտասարդներ գտնուած են: որոնք յառաջադէմ հանդիսացած են թէ բարեպաշտութեան և թէ գիտութեանց մէջ բայց կան վարժարաններ ալ որոնք ցաւով շատերուն կորուստը տեսած են: Ասոնց նման են մասնաւոր դաստիարակութիւնները:

Ե՞ս միայն կրնամ հետեւ եցընել թէ , որով հետեւ տղոց գտստիարակութեան վտանգները մեծ են . ծնողաց կը վերաբերի աղէկ քննել թէ որ կողման հետեիլ հարկ է . պէտք են արդարութեամբ կշռել երկու կողմէն պատահած օգուտներն և վիասները և միայն բարեպաշտական պատճառներով վախճան տան այնպիսի կարեոր քննութեան մը , մանաւանդ գասատուներու և վարժարաններու մասին կը պարտաւորին աղէկ քննութիւն ընել : Եթէ աս Ճամբով երթալու ըլլան , այն ատեն եթէ ոչ բոլորովին՝ գոնէ կը նան իրենց իրաւացի վախերնին նուազեցընել :

## ՄԱՍՆ ԱՌ ԱՋԻՆ

---

Յանուարի ծանուցուն ալլ դաստիարակութան վրայ :

---

Վախս կ'աղաչեմ զընթերցողս , որ երբ ծանութութեանց , կանոնաց , օրինաց և պարտաւորութեանց վրայ խօսիմ , որ անպատճառ աս նիւթերուս վրայ խօսիլը ինձ հարկ պիտի ըլլայ . չկարծուի բնաւ որ ես օրէնքներ հաստատել կամ թէ դաստիարակի մը արտօնութիւններով իմ արհեստակիցներուս քննիչը ըլլալ կ'ու զեմ : Դմ միակ դիտաւ որութիւնս , թէ որ կարենամ , երիտասարդութեան հասակին մէջ դաստիարակ ընտրուած անձանց օդնելէ , որոնք այն տարիքին

մէջ անփորձ ըլլալով, շատ մը սխալներ գործելու ենթակայ են. ինչպէս որ ես ալ կը յիշեմ որ այսպիսի սխալներ շատ անդամ գործած եմ: Եւ երջանիկ պիտի համարիմ ինքըզինքս՝ եթէ իմ կամ դաստիարակութեան մէջ հմուտ և ճարտար դասատուաց գաղափարները բացատրելով կարող ըլլամ զանոնք այն սխալներէն ազատ պահել: Ինչու որ հոս իմ վրայօքս բնաւքան մը պիտի չի խօսիմ, մանաւանդ աս առաջին ամենակարևոր մասին մէջ որ բոլոր միւս ըսելիքներուս հիմը կը սեպուի: Աթենք և Հռոմէ տակաւին իրենց հարստութիւնները ինձ պիտի մատակարարեն: Երկու ժամանակակից հեղինակաց կարծիքներն ալ յառաջ պիտի բերեմ երբեմն անուննին անդամ չի յիշելով: Ըստ հեղինակներն են Ֆէնէլօն, Քամպրէի արքեպիսկոպոսը, և Լոք անդղեացին, որուն աս նիւթիս վրայ գրածները շատ յարգի են: Աս ետքինը մասնաւոր գաղափարներ ունի որոնք ամեն ատեն ընդունելի չեն: Չեմ գիտէր եթէ յունաքեն լեզուին և գիտութեանց մէջ քաջ հըմուտ էր թէ չէ. որովհետեւ քիչ տեղ յիշատակութիւններ ըրած է: Այսու ամենայնիւն երկուքն ալ իրենց ընտիր բարքովն և վարմունքովը կրնան մեծամեծ օգուտներ պատճառել, ոչ միայն անփորձ դաստիարակաց, հապանակ յաջողակներուն անդամ. Ուստի ես ալ կը համարձակիմ ուրիշներուն աշխատութենէն օգուտ քաղելու, վասնզի կը յուսամ թէ՝ հասարակութիւնը որ միշտ բարի բաներ լսելու կը փա-

փաքի , նոյնպէս և հետաքրքիր չըլլար ուսկից  
աւանդուած ըլլալուն՝ ինձ շնորհակալ պիտի ըլ-  
լոյ : Տասներկու յօդուածներու մէջ պիտի ամ-  
փոփեմ տղոց գաստիարակութեան ընդհանուր  
ծանօթութիւնները :

### Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ ։ Ս Ռ Ա Զ Ի Ն

---

Դաստիարակութեան մէջ հասարակուան պահելու նպագալը  
ո՞ր ըլլալ պէտք է :

---

Տղոց գաստիարակութեան մէջ յաջողելու ա-  
ռաջին միջոցը , ինձ այնպէս կերեայ որ , հետեւ-  
ելու նպատակը աղեկ հաստատել , այն նպատա-  
կին հասնելու ճամբան քննել , և նոյն ճամբուն  
մէջ ապահովութեամբ զմեզ առաջնորդելու  
ճարտար և փրբառու առաջնորդ մը ընտրելն է :  
Թէպէտե հասարակօրէն խիստ իրաւացի և խո-  
հեմ կանոն մընէ ամէն օտարաց ընթացքէն հե-  
ռանալ և հաստատեալ սովորութեանց հետե-  
ւիլը , բայց չեմ գիտել թէ աս նիւթիս մէջաս  
կանոնէն զարտուղելու պիտի հարկադրիմ թէ չէ :  
Արովհետե եթէ՝ տեսակ մը գերուե վտանգնե-  
րէն և անվայելցութիւններէն չի վախնալով կու-  
բաքար մեր նախնեաց ընթացքին հետեինք , ե-  
թէ մտքի խորհրդէն աւելի սովորութեանց խոր-  
հուրդ հարցընենք , և եթէ հարկաւոր եղածէն

աւելի ուրիշ բաներու վրայ ամէն բան կարծ գագրենք, ասոնցմէ պատճառած սխալմունքը ձեռքէ ձեռք և դարէ դար հաղորդուելով՝ գըրեթէ անգիր օրէնք մը կը դառնայ. որսվհետեւ աւելի աղէկ պիտի սեպեն և պիտի հարկագրին իսկ մեծագոյն մասին ըրածներուն հետեւիլ:

Ի՞այց միթէ մարդկային աղգը մեծագոյն մասին իբր ամենաբարի բանի մը հաւանութիւն տալով կրնայ երջանիկ ըլլալ, և միթէ ամէն ատեն չենք մի աեսներ որ ասոր հակառակը կը պատահի:

Արդ՝ մտաց Խորհուրդ չի հարցընողները անգամ դիւրաւ կրնան ճանչնալ որ դասասուաց նվատակը իրենց աշակերտացը միայն յունարէն և լատիներէն սորվեցընել, շարագրութեան ու ստանաւոր գրելու վարժեցընել, ասոնց միտքը դեպքերով և պատմութեան թուականներով քերնաւորել, հաւաքաբանութիւններ կազմել, և թղթերու վրայ գիծեր և նկարներ գծագրել տալ չէ: Կո ուսմունքներն, բնաւ չեմ կրնար ուրանալ, որ, կարեսոր են, չէ թէ ստիպողական, և որոնք նոյնպէս օգտակար ու յարդի են, երբ մեղ ուրիշ բաներ հասկընալու առաջնորդեն, միւնցյն տեղը կենալու կ'արգիլեն, և երբոր աղէկ ձեռնարկութիւններու իբր գործիք ծառայեն, անատեն զանոնք գիտնալը միւս մնացած բաներուն օգտակար կրնայ ըլլալ:

Հատ խղճալի են այնպիսի տղայք՝ որոնք իրենց պատուական ութ կամ տաններորդ տարբները, մէկ կամ երկու լեզու կամ ասոնց նը-

ման բաներ սովորելու կը վատնեն, զորոնք գործածելու համար կարելի է առիթ ալ չունենան։ Դասատուաց նպատակն է։ ուսմանց երկար ասպառէզին մէջ աշակերտները հաստատուն աշխատութեան մը մէջ վարժեցընելով գիտութիւններն յարգել և սիրել տալ, վարժարանէն քաշուելնէն ետե, զանոնք բարձիթողի չընելու համար անոնց ծարաւը և անօթութիւնը դրդուել, ճամբան սովորեցընել, և անոնց գործածութիւնը ու յարգը աղեկ ճանցընել և յարմարցընել այն պաշտօններուն՝ ուր որ նախախամօւթիւնը զանոնք պիտի կանչէ։ Վասնցմէ աւելի՝ դասատուաց նպատակը պիտի ըլլայ անոնց սիրտը և բարքը ուղղել, անոնց անմեղութիւնը պահպանել, պատուոյ և առաքինութեան սկըզբունքներով դարդարել, բարի սովորութեանց վարժեցընել, անոնց վլայ տեսնուած գեշ բնաւորութիւնները մեղմ միջոցներով որբագրել և յաղթել, ինչպէս են։ հպարտութիւնը, լրութիւնը, անձնահաճութիւնը, ուրիշները միշտ անարդող յիմար հպարտութիւնը, իր հանգըստութեանցը միայն ուշադիր կոյր անձնասիրութիւնը, ուրիշներուն սիրտը վիրաւորելու և զանոնք անպատուելու ցանկացող ծաղրասէր ուղին, հոգւոյն բարի հանգամանքները վատթարացընող ծուլութիւնը և անզգայութիւնը, այն գատապարաելի՛ անդգայութիւնը . . .

Տշայւը աչելի խառավականութել կարող ըւլլալու համար, անոնց  
բնաւորութիւնը պահպան չանչան պետք է :

— առաջ բառու —

Դաստիարակութիւնը՝ պարզապես խօսելով,  
միտքերը կրթելու և ուղղելու արհեստն է : Ըստ  
լոր գիտութիւններէն աւելի, աս է ամենաա-  
գըժուարը, ամենահազուագիւտը, և միանգա-  
մայն ամենակարեորը, բայց գժեազդաբար ա-  
նոր հետեւողք խիստ քիչ են : Եթէ սովորական  
փորձերու դիմելու ըլլանք, պիտի ըսենք, թէ՝  
ասեն անասուններէն աւելի՝ մարդս է անզուսպ :  
Քսէնոփօն՝ իր Ալբորնեալու ըսուած յառաջաբանին  
մէջ ըրած բարակ զննութիւնը աս է : Այսարի  
և կովու հօտեր, իրենց առաջնորդացը դէմ  
ապստամբելնին երեկը տեսնուած ըլլալով, որ  
ընդհակառակն ժողովրդոց մէջ սովորական բան  
մընէ, կարծես թէ, հարկ կըլլայ, կըսէ, հետեւ  
ցընել թէ՝ տւելի գժուար է մարդոց հրամա-  
յել քանթէ անասնոց : Իսկ թէ որ աչքերնիս  
միւս կողմէն կիւրոսի վրայ դարձընենք, որ խա-  
ղաղութեամբ շատ երկիրներ կառավարելու կա-  
րող եղած, և իր բուն հպատակներէն և նուա-  
ճեալ ազգերէն սիրուած էր, աս հետեւութիւ-  
նը կը հանէ, թէ՝ պակասութիւնը հնագանգե-  
լու նեղութիւն կրօղներէն յառաջ եկած չէ՝  
այլ այն իշխաններէն որոնք կառավարել չ' գի-  
ահն :

Ուստի համեմատաքար նոյն հետեւ ութիւննեւ բը տղոց դաստիարակութեան յանձնարու եղող ներուն ալ կրնայ տացուիլ։ Պէտք է խոստովանիլ նաև որ մարդուս միտքը, իր ամենամատաղ հասակին մէջ անգամ, լուծի տակ եղած ատեն, տնտանելի նեղութիւն կը կրէ, և բնականապէս միշտ իրեն արգիլուտծներուն հակամիտ է։ Ասոնցմէ կրնանք հետեցընել որ եթէ խնամք տարուի և զգուշութիւններ ձեռք ձգուի, անատեն մարդս յօժարակամ քաղցրութեան կը զիջանի այլ բռնութեան՝ երբէք։ Երբեմն կը տեսնենք կատաղի ձի մը որ երկու ոտիցը վրայ կանգնելով սանձը կոտրել կուզէ, մորակին դէմ կը դնէ, հեծնողը ծանր և անվարժ ձեռք մը ունենալուն է, որ զայն վարել չի կրնար, և պարապ տեղը կը նեղէ։ Այսպիսի ընտիր բերան մը ունեցող ձիու մը, տուր, վարպետ և ժիր ձիավարժ մը, իսկոյն կը տեսնես որ, բոլոր անոր ցայտումները կը զսպէ, և թեթե ձեռքով մը իր ուզածին պէս զայն կը կառավարէ։

Աս նպատակիս հասնելու համար, դաստիարակի մը առաջին հոգը պիտի ըլլայ, տղոց բնաւորութիւնը և միտքը քաջ ճանչնալ։ որպէս զիըստ այնմ անոր հետ վարուելու կարող ըլլայ։ Կան տղաք, զորոնք եթէ չի դրդեն, կը թուլնան, կան շատեր որ բռնութեանց և սաստիկ միջոցներու տանիլ չեն կրնար։ կան որ վախէն կը զսպուին, ընդհակառակն կան ալ որ կը տըկարանան և կը վհատին։ Կան նաև տղաք որոնք աշխատութեան միջոցաւ միայն կրնան օգուտ մը


քաղել, իսկ ոմտնք ալ կան որ իրենց հանձաւ  
բեղ իմաստովը և մտածութիւններովը բան կը  
սովորին ։ Արդ՝ ասոնք ամենը հաւասարեցընել և  
մեկ կարգի ու կանոնի տակ դնել ու զելը, բը-  
նութեան դէմ դնել ու զելէ ։ Դաստիարակին  
խոհեմութիւնը՝ առ երկու յետին կէտերէն հա-  
ւասար գծով հեռացող միջին կէտը պահելն  
պիտի ըլլոյ, որովհետեւ հոս՝ չարը խիստ մօտ է  
բարիին, կարելի է որ, սխալմամբ մէ կը միւսին  
տեղ առնուի և անատեն տղաց վարմունքը դը-  
ժուարին կընէ ։ Ըատ ազատութը, յանդգնուեն,  
պտտճառ կուտայ, շատ բռնութեանն ալ միտ-  
քերը կը տկարացընէ ։ Դովեստը կը գրգռէ և կը  
քաջալերէ, բայց երբեմն ալ ունայնասիրու-  
թիւն և ինքնահաւանութիւն կը պատճառէ ։  
Ուստի նոյելու է որ այնպիսի չտփաւոր ընթացք  
մը պահուի, որ այն անկարգութիւններուն ա-  
ռաջը առնուի, և Եւ փորոսի և Թէսպոմպայ հա-  
մար խոկրատէսին բռնած ընթացքին հետեիլ  
պէտք է, որոնց երկուքն ալ տարբէր բնաւո-  
րութեանց տէր էին ։ Աս մեծ դաստիարակը որ  
թէ կրթութեան, և թէ գրականութեան մէջ  
յաջողած է, ինչպէս որ իր աշակերտները, և  
գրուածները կը վկայեն, մէկուն աշխուժութիւ-  
նը չափաւ որելու համար սանձ, և միւսյն գան-  
դաղութիւնը հեռացընելու համար մտրակ կը  
գործածէր, առով երկուքն ալ մի և նոյն կէտի  
մը բերել չէր միտքը ։ այլ իր նպատակը մէկէն  
առածը մէկալին տալով, երկուքն ալ միտեղ  
կատարելու թեան հասցընել էր ։

Ահա աս է դաստիարակութեան մէջ հետեւ  
 լու արժանաւոր օրինակը . աղայք բոլոր առաքին  
 ութեանց և բոլոր մոլութեանց սկզբունքներն  
 և հունական իրենց քով կը կրեն . Կախ՝ աղջ  
 բնաւորութիւնը , միտքը , յօժարութիւնը , կամ  
 քը , բնական ձիբքերը , մանաւանդ անոնց կիր-  
 քերը և գլխաւոր հակամիտութիւնները քաջ  
 ճանչնալը մեծ ճարտարութիւն է , չէ թէ անոնց  
 բնաւորութիւնը փոխելու մոօք և կամ յուսով ,  
 զոր օրինակ , այն որ բնութեամբ ծանրակաց և  
 հանդարտ է , զուարթ ընելու աշխատիլ , կամ  
 թէ այն որ բնութեամբ աշխայժ է , ծանրաբարոյ  
 ընել . Կան տեսակ մը բնութիւններ ինչպէս նաև  
 հասակներու պակսութիւններ , որոնք կրնան ոչ  
 թէ բոլորովին փոխուիլ , այլ կրնան քիչ շատ  
 ուղղուիլ : Արդ ուրեմն՝ աղայքը այս կերպով  
 ճանչնալու միջոցը , իրենց մատաղ հասակին մէջ ,  
 անոնց յօժարութեանցը մեծամեծ ազատութիւն-  
 ներ , անոնց բնաւորութեանցը գեշն ու աղեկը  
 որոշելու համար , զանոնք իրենց բնական հաճո-  
 յիցը թողուլ , իրենց տկարութիւնները յայ-  
 տնելու համարձակութիւն ունենալու համար ,  
 այն տկարութեանց ցաւակցութիւն ցըցունել ,  
 մանաւանդ զբոսանքի ատեն , զանոնք ծածուկ  
 դիտեն է . տղայք խաղու մէջ ինչ որ են , նոյ-  
 նը կերևան . վասն զի բնականապէս պարզ և  
 համարձակ են , բայց երբ իմանան որ զիրենք  
 դիտող կայ , ինքը զինքնին կը ժողվեն , և աս նե-  
 ղութիւնը զգուշութիւններու տակ կը ձգէ զա-  
 նոնք :

Խիստ կարեսը է նաև տղոց բնութեանը մէջ  
տիրոզ պակասութիւնները որոշելը : Ամենքն աւ  
կրնան ընդհանրապէս յուսալ որ, թերի դասա-  
տիարակութիւնը, տգիտութիւնը, մոլորե թիւ-  
նը, և չար օրինակը դարմանելի են . Այլ ընդ-  
հակառակն պէտք են հաւատալ որ, այն պա-  
կասութիւնները, որոնք բնաւորութեանց և  
խանգարեալ սրտի մէջ արմատացած են, դար-  
մանելը իխստ շատ դժուար է, ինչպէս են, նեն-  
գութիւնը, կեղծաւորութիւնը, շղզքորթու-  
թիւնը, բաժանմանց, նախանձու, շաբախօսու-  
թեան հակամիտութիւնը, որ և է ծանուցմանց  
և կամ սուրբ իրաց համար ծաղրասէր ոգի ու-  
նենալը, և ամէն բան ծուր մտօք առնելու-  
դիւրութիւն տուող իրաւանց բնական ընդդի-  
մութիւնը :







2013

